

ԱՐՄԵՆԱԿ ՀԱՅԿՈՒՆԻ

ԱՐԵՒՄՏԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱՌՈՄԱՆԹԻՔՆԵՐԵՆ

ՎԱՀԵ ՕՇԱԿԱՆ

ԺԹ. Դարու յիսունական թուականները Արեւմտահայոց ամենէն կենսունակ լրջաններէն մէկն է: 1845-ի մեծ հրդեհը չէր կրցած քայքայել իզմիրի մշակութային կեանքը, սակայն թափը կտրած էր, շունչը՝ ինկած: Յիսունական թուականներուն սակայն այս թափը կը վերաբտնուի: Հակառակ որ առեւտրական շատ մը մեծ տուներ կը գաղթէին, մշակոյթի մարդիկը նոր ճիգերու կը լծուէին: Գրական ճաշակ, արուեստի սէր, դպրոցական մակարդակ, օտար ազդեցութիւններու հանդէպ հաղորդ մտայնութիւն, մամուլ եւ առհասարակ լնկերային կեանքի որակ - այս բոլոր կալուածներու մէջ իզմիր կը գերազանցէ Պոլսոյ վիճակը: Ինչ որ սակայն յատկանշական իրագործումն էր իզմիրի, այդ ալ թարգմանական գրականութեան մէջ ցոյց տուած իրենց բացառիկ ուժն ու չնորհն է: Լեզուական հարց մը կար, պէտք էր ընտրութիւն մը ընել - աշխարհաբա՞՞ր թէ գրաբար: Աւետարանականները արդէն շատոնց թարգմաներ էին Աւետարանը, անբոյր աշխարհաբար լեզով մը: Սակայն իզմիրի մտաւորականութիւնը ոչ թէ հաւատքի զէնքի՝ այլ մշակոյթի զէնքի պէտք ունէր: Մշակոյթը հաղորդակցութիւնն է, գաղափարի փոխանակութիւն, ազդեցութիւններու ընկալչութիւն, յատակ մտածում, մարդկային կապ ու նոր իմաստներու վայելք: Այս բոլորին համար գրաբարը անբաւարար էր: Յետոյ՝ իզմիրի շուկան Պոլսան էր, հոն էր որ պիտի ծախուէին գիրքերը: Ու հոն կար ուամկօրէնը, շուկայի ու խոհանոցի լեզուն: Տէտէեան եղբայրները, առաջնն ըլլալով, ընտրութիւնը կատարեցին: Ու իրենց հետ ամբողջ փաղանգը զմիւնահայ մտաւորականութեան - Նուպարեանը, Զիլինկիրեանները, Հայկունին, Կոստանդեանը, Ստեփան Ոսկանը, Մամուրեանը, եւայլն: Արդէն

1840-էն ի վեր աննշան մոլեռանդ մը, Ղուկաս Պալթաղարեան, աշխարհաբարով թերթ կը հրատարակէր։ 1853-ին հիմնուած Տէտէեան հրատարակչական տունը իր 40 տարուայ կեանքի ընթացքին 200 հատորէ աւելի գիրք հրատարակած է, սահուն, յստակ ու ճոխ լեզու մը մշակելով։ Արեւմտահայ գրականութեան գարգացման վըրայ իր ազդեցութեան տեսակէտով իզմիրի այս խմբակին կարեւորութիւնը միայն Միսիթարեաններուն բաղդատմամբ կրնայ տըժունիւ։

Պոլսեցիները երբեք այս ընտրութեան դիտակցութիւնը չունեցան, որովհետեւ առաջին օրէն հոն մշակոյթը օպտաշաա ու բարոյական նկարագիր մը յայտնաբերեց։ Գրական ճաշակով, արուեստի ըմբանողութեամբ առնուազն 25 տարի ետ են իզմիրէն։ Հայատառ թրքերէն, գրաբար, աշխարհաբար, հայեվարի - այս բոլորը կը գործածուէին նոյն ատեն։ Պոլսոյ համար ընկերային հարցերը աւելի կարեւոր էին քան գրական ու մշակութային իշնդիրները։ 50-ական թուականներուն սկիզբը ամէն ուղղութեամբ պայքար կար Պոլսոյ մէջ - եկեղեցականութիւն եւ ամիրայութիւն ընդդէմ միսիոնարական թափանցումին մէկ կողմէն, ու երիտասարդ, համալսարանական սերումդի փառասիրութեան՝ միւս կողմէն։ Երիտասարդները վստահած են նոր պուրժուազին ու հաւանաբար՝ Ազատ Որմնադիրներուն։ Այս բոլորը մէկ կը ձգտէին իշխանութեան։ Ահա այս պայքարներուն էր որ լծուեցաւ գրականութիւնը, լեզուական հարցը ու օտար ազդեցութիւններու հանդէպ բռնուելիք կեցուածքին ճշդումը։ Ֆրանսան եւ Անգլիան «լինասակար» ազդեցութեանց աղբիւր էին, քանի որ միսիոնարական շարժումին ծագում առուած էին...։ Թուրքիոյ հետ մշակութային կապ դրեթէ չկար։ Խտալիան՝ նոյնպէս կասկածելի։ Դեռ չկայ նոյնիսկ Թրքահայութեան մը գիտակցութիւնը, ոչ իսկ Պոլսահայութեան։ Թաղային գիտակցութիւնը, առ առաւելն։ 18-րդ ու 19-րդ դարերու մտաւորականութիւնը, Պաղտասար Դակիրէն ու Ղուկաս Վանանդեցիէն մինչեւ Մատթէոս Պալատեցի ու Տէրոյենց, մօտաւորապէս երեսունէն քառասուն մարդիկ՝ Պոլսոյ շուրջ կը դառնայ տուանց սակայն անկէ առնելու իր իմացական սնունդը։ Այդ էր պատճառը որ Արեւմտահայոց վերածնունդը իզմիրէն սկսաւ եւ ոչ թէ Պոլսէն, որովհետեւ ոչ ոք կապուած էր Պոլսոյ այնպէս ինչպէս կառչած էին իզմիրի։ Ու պէտք է սպասել մինչեւ Արփիարեան, այսինքն 80-ական թուականները, որպէսզի հանդիպինք Պոլսոյ առաջին մտաւորական-գրադէտին, իզմիրցի Մամուրեանէն 26 տարի ետք...։ Հակառակ տարածուած կարծիքին, 50-ական թուականներու Պոլիսը մշակութային իմաստով ամենէն ամուլ վայրն է ու

նոյնիսկ երբ Վարդան Փաշա ու Յ. Հիսարեան 1851-ին հոն կը հրատարակեն թրքահայոց առաջին վէպերը, նուազագոյն գաղափարն իսկ չունին թէ ինչ է վէպ կոչուածը, ինչ է արուեստը ու արուեստադէտը: Եթէ կայ այդ թուականներուն արուեստի զդայնութիւնը, սէրը ունեցող անձ մը, մէկը, որուն համար գրականութիւնը վարժապետի անկեանք խրատներէն աւելի բան մըն է՝ այդ անձը Արմենակ Հայկունին է: Թրքահայ գրականութիւնն պատմութեան համար, Հայկունի շատ աւելի կարեւոր գեր խաղացած է քան՝ Պէտքական գիլթավայր մը, Ծերենց մը: Թէ ինչու այսօր անծանօթ է զրեթէ անոր անունը՝ պատճառներէն հիմնականը այն է որ իր ժամանակի բոլոր իշխանութիւններու հետ կոռւած է. աշխարհական, թէ՝ կրօնական:

Վարդան Փաշա ու Հիսարեան՝ իրաքանչիւրը իր ձեւով ներշնչուեր էր Եւրոպական յուզական վէպի մակերեսային ըմբռնումքն: Գրեթէ անդիտակցաբար ու ազգային խառնուածքի մղումին հնազանդ՝ Թրքահայ նախառոմանթիք այս վէպը կրցած էր իր կեղրոնական հերոսի տիպարը ստեղծել – անմեղ, միամիտ բայց ճարագական սիրահարը, ինչպէս կը տեսնուի Մաքրուչիի ու Ակատադրական սիրահարը, ինչպէս՝ Վարդան Փաշայի իրապաշտութիւնը անձնական է, մինչ Հիսարեանի կրօնաքարոյական էսթէթիկը ներածուած է Եւրոպային: 1845-ին՝ Խոմանթիզմը արդէն սպառած է Եւրոպայի մէջ, բայց Թրքահայերու համար գեռ 1800-ական նախառոմանթիզմի տիրապետութիւնն է: Արեւմտեան գրականութեան մեծերէն միայն Շախօպըրիան, Լամարթին ու Կէօթէ ծանօթ են լայն հասարակութեան, մինչ Հիւկօ, Ժ. Սանտ, Պալզաք, Սթանտալ, Ֆլոպէր, Տիւմա ու միւները 15 տարի վերջ միայն պիտի ժողովրդականանան, գլխաւորաբար չնորհիւ Տէտէեան եղբայրներու թարգմանական մատենաշարին: 1860-ին հայ հասարակութիւնը չի ճանչնար վէպը ու պատմուածքի մասին Սվաճեանի ու Հայկունիի գործէն զատ ուրիշ բան չէ կարդացած: Այս է կացութիւնը դարու կիսուն – մէկ կողմէ Պոլիսը, քաղաքական ու բարոյական պայքարի մը քառոսյին կրկէսը, բիրու ու մոլեռանդ, օժտուած մշակոյթի ամբողջ սարքուածքով, սակայն զրկուած արուեստի ճաշակէն ու լմացական արժէքներու հասկացողութենէն, ենթագիտակցական ու անգութ ուժերու մղումին տակ դանդաղօրէն կազմաւորուող, միւս կողմէն՝ Իզմիրը, բարդաւաճ եւ ազնուական, միաձոյլ եւ արեւմը տացած, սպառումի մը հեւքը արդէն կախուած շրթունքէն՝ ճաշակի նրբութիւններու ցանցին մէջ ինկած եւ ամլացած: Հայկունի այս երկու հակունեայ մշակոյթներու, հոգեբանութիւններու արտադրութիւնն է, անոնց համադրումը, ձեւով մը:

Թշուառ մանկութիւն մը Պոլիս, կիսատ կրթութիւն մը, հետանդ, ջղային, «սէր սէր» աղաղակող երիտասարդ մը՝ զուրկ կեանքն ու արուեստը իմաստաւորող որեւէ զաղափարէ, զգացական ծայրայեղ դիբքերու բնակիչ - այս է տարտամ պատկերը որ իր գրութիւնները կը նետեն մեր աչքին։ Մէկ նպատակ կը հետապնդէ, բոլոր արտակարդ մարդոց նման - բարոյական զաստիարակութիւնը հայ ժողովուրդին։ Ու միակ մէջոցը՝ թատրոն հիմնել, մինակը՝ 22 տարեկանին, առանց դրամի ու փորձառութեան։ Անշուշա չի յաջողիր ու կը դիմէ թատերական թարգմանութեան եւ ատոր համար ալ պարբերաթերթ մը կը հանէ, Մուսայք Մասեաց։ Առաջին թիւը (7 Սեպտ. 1857) կը պարզէ նպատակը - «Սիրտս անպատճելի ուրախութեամբ ու ցնծութեամբ լեցուած է վասնզի... կը գտնուին առաջինի հայեր որոնք պիտի ընդունին այս նուչըս։ Կը խոստանամ գրիչս շարունակ թարգմանութեանց նուիրել թորդոմայ ցեղին հարազատ զաւակները ընթերցանութեան գրգռելու ազդը բարեկարգելու համար։ Տիրութիւն ալ կայ սրտիս մէջ, ուսովհետեւ մարդիկ ալ պիտի գտնուին որոնք հակառակին, ըսելով - այժմեան դարու երիտասարդները, աւելի չարին միտեալ ըլլալով մոլութիւն պիտի սորվին քու գրածներէի...»։

Առաջին թարգմանութիւնը աննշան խաղ մըն է - Հերսիլիս, մելոտրամ մը։ Հայկունի ինք կը ներկայացնէ իր ընտրութեան չափանիշը, գրելով «սէրը քաղցը ու ազնիւ է բայց իր մէջ դառնութիւններ ունի... երիտասարդներու կորուստին պատճառ կ'ըլլայ»։ Այս ու նման այլ բարոյական սկզբունքներ պիտի դեկավարեն ամբողջ կեանքը ու երկը Հայկունիին. ու այսօր, դար մը վերջը, որեւէ ձեւով պիտի չկարենար արդարանալ իր մասին լուրջ հետաքրքրութիւն՝ եթէ այդ տափակ էսթէթիքին կողքին, ան չունենար հօր, կրակոտ երեւակայութիւն, խառնուածքի ըմբոստ գիծ ու ապրումի հարազատութիւն։

Վէպի անցնելէ առաջ, Հայկունի գրիչը կը մարզէ Սվաճեանի Մեդուին մէջ, 1856-էն սկսեալ։ Ինք ու խմբագիրը այդ թերթին մէջ հիմը կը դնեն արեւմտահայ պատմուածքին։ Սվաճեան անշուշտ երմէ աւելի վարժ է, զարդացած ու կարող։ Աշակերտն է Պարտիզ-պանեանի՝ Սկիւտարի Ճեմարանին մէջ, ու Փրանսական գրականութեան մտերմութեան մէջ մեծցած ու շատ աւելի մօտ ընկերային իրականութեան, քան՝ Հայկունին։

Հայկունիի պատմուածքները արուեստի հետ շատ տարտամ աղերս մը ունին անշուշտ - գրել չի գիտեր, կը խեղդուի յուզումի հեղեղին տակ, կը չափազանցէ, կը տարտղնուի ու կտրուած կեանքի բուն իրականութենէն, կը կորսուի կամ մանկութեան զգայ-

նութիւններու լորձունքին մէջ, կամ ալ՝ անզուսպ, անեզր, սրտա-
ճմլիկ երեւակայութեան բոցերուն տակ։ Սակայն ունի ներքին,
թաքուն յարակցութիւն մը, որ կը պակսի Սվաճեանին։ Տիպարնե-
րու ոճաւորում, արագ՝ բայց արուեստական գործողութիւն, յու-
ղումնահեղձ մթնոլորտ մը – արդէն կ'ուրուագծուի զբագէտաւ։ Իր
վաստակը կը պարունակէ ոտանաւորներ, պատմուածքներ, թատ-
րուգութիւններ, երեք վէպ՝ որոնցմէ մէկը միայն աւարտած,
թարգմանութիւններ, յօդուածներ, ուսումնասիրութիւններ ու ըն-
կերային բարոյականութեան նուիրուած գործեր։ Ու այս բոլորը,
զբուած կեանքն ու գրականութիւնը ըմբռնելու կեդրոնական մէկ
անփոփոխ հրամայականի տակ – մաքուր, իտէալ սէրը իր երեք
երեսներով, որդիական, հայրենիքի ու կնկայ։ Իրականութեան
մէջ, գերազրդիկ յուզականութեամբ ու տենդագին երեւակայու-
թեամբ օժտուած, կամ՝ անիծուած գրագէտ-բարոյախօս մըն է։
Ու շեշտ մը կայ, յաճախ խակ ու ջղայնացնող, սակայն վաւերա-
կան զոր գրած է իր բոլոր գործերուն մէջ – ոտանաւորներուն՝
յուսահատ սիրահարներու արցունքով ողողուն, կամ կարօտի ճի-
չերով ոլորուն, թատերական երկերուն՝ ուր հայրենիքի կամ ըն-
տանեկան առաքինութեանց սիրոյն հերոսներ կը զոհուին, յօդ-
ուածներուն՝ ուր կոչ կ'ուղղէ իր հայրենակիցներուն՝ միանալ, զի-
րար սիրել, պայքարիլ միսիոնարներուն դէմ կամ խուսափիլ սե-
ռային կեանքի վտանգներէն։ Ու մանաւանդ՝ պատմուածքներուն
մէջ։

Առաջին պատմուածքները կը ստորագրէ 21 տարեկանին։
Խակ, անկարելի գրութիւններ։ Ոչ մէկ ճիգ ստեղծուամի, ըլլայ ի-
րականութեան, ըլլայ տիպարի կամ ալ ոճի։ Հերոսները կատար-
եալ ու իտէալ տիպարներ են, որոնց արժանիքները երեւան կու զան
ճակատագրի հարուածներու տակ միայն։ Մահացու հիւսնդութիւն
մը, բաժանուամ մը, հիւսնդի մը վերջին վայրկեանները՝ իտէալ
առիթն են որպէսզի Հայկունիի ու իր հերոսին արցունքները հոսին,
որպէսզի որդիական, մայրական կամ այլ զգացումներ արտայայ-
տուին, մէկը զոհուի բարձր սկզբունքի մը համար, ծնողական
պարտաւորութեան սիրոյն, եւայլն։ Ու այս բոլորը, գրուած անձ-
կութեամբ, պիրի ու եղերական պաստառի մը վրայ։ Հակառակ
սեռին այս ծայրայեղ ըմբռնուամին ու գործածուած միջոցներու ա-
ժան, դիւրին նկարագրին, Հայկունիի պատմուածքները աւելի հա-
մողիչ են քան Հիսարեանի վէպերը, շնորհիւ իր արուեստի այլ ե-
րեսներուն։

Նախ՝ ընութեան իր ըմբռնուամին։ Հայկունիի ընութիւնը մե-
ալմաղձու ու վայրի է, երբեմն քնքոյշ ու նուրբ։ Թէ՛ հայելի զգա-

ցական աշխարհին, թէ գաղափարի առանցք: «Բարի, գեղեցիկ ու առողջ բնութեան մէջ բնակողները բարի կ'ըլլան, առողջ, երկարակեաց» (Թոքախտաւորի մը վերջին ծամը եւ իր կնոջը ըրած պատուիրները Մեղու, 1856, թիւ 1-6): Զշացումի ու զաղափարի միացում մը կայ այս բնութեան մէջ որ գոական գործի մը համար անհրաժեշտ է:

Նոյնքան կարեւոր է Աստուծոյ թեման: Աստուած մնայուն, ամրապնդիչ ներկայութիւն մըն է տառապանքի պահերուն: Բոլոր գրական տիպարները կ'աղօթեն ու յաճախ կը յաջողին դէպէերու լնթացքը բարեփոխել...: Պատմուածքի մը մէջ, Որդիական Աէր, (Մեղու, 1857, թիւ 22) հրաշք մը տեղի կ'ունենայ նոյնիսկ: Այս տարիներու ընթացքին Մեղուի մէջ հրատարակած 9 պատմուածք-ները կ'օգտուին նաեւ օտար ազբիւրներու միջամտութենէն: Արդարեւ, դժուար չէ այդ զդացապաշտ ըմբոնումին մէջ չտեսնել 18-րդ դարու անդլիացի վիպասաններու ազդեցութիւնը: Հայկունի ծանօթ էր անդլիական գրականութեան, որ ճանչցած էր Պէպէքի վարժարանին մէջ. ու Ռիչրսուսընի Քլարիսա Հարլօ վէպերը, Սթըրնի է Սեմբիլմենքը ձըրմի եւ Անդիքքա վէպերը, Եանկի ու Կոլտամիթի գործերը անկասկած աղդած են վրան: Հայկունի Փրանսերէն ալ գիտէր (թարգմանած էր Ռընանի Յիսուսի Կետանքը) ու հաւանական է որ իր այցը իզմիր ու Սվաճեանի հետ սերտ կապը՝ նետած ըլլան իր զգայնութեան մէջ Պէրնատէն ալ Սէն Բիէռի ու Ռուսոյի բարոյական յուղականութեան կնիքը: Եւրոպական նախա-ոռմանթիք այս հոսանքին տակ խեղուած Հայկունին սակայն կրցած էր պահել որոշ անհատական չետ, տրամաթիք նկարագիր եւ ապրումի խոտութիւն մը, որոնց շնորհւէ որ արժանի կը դառնայ այսօրուայ նկատումին: Մանծաղ՝ այս «խառնուածքը» Հիսարեանի մօտ, իր քով կը ստանայ իրական ապրումի մը նկարագիրը, մանաւանդ երբ համադրենք զայն իր կեանքի գնացքին հետ, որ իրական ողբերգութիւն մը եղած է:

1859-ի Մեղուի մէջ Հայկունի կը սկսի հրատարակել իր առաջին վէպը, որ կը կոչուի Աննիձան եւ որ մնացած է անաւարտ:

Նիւթը խեղճ է, անշահեկան: Նաւաբեկութիւն, սէր ու լաց, բարեկամութիւն, հրեշտակային գեղեցկութիւն եւ երազային պալատներ: Մնացեալը՝ կարելի է երեւակայել: Հետաքրքրականը սակայն տիպարի կառուցումին հետ կապ ունի: Լալկան մայրը ու դաժան ամուսինը չկան, տեղի տուած են զգայուն աղջկան, որ կը տառապի սիրոյ ցաւէն: Նախա-ոռմանթիք հերոսուհին վրայ այս բիւրեղացումը՝ վճռական ազդեցութիւն ունեցաւ տիպարի զարդացման մէջ: Յետոյ, ոճը - սահուն, մաքուր աշխարհաբար մը

ունի Հայկունի, որ Խ. Միսաքեանինը կը յիշեցնէ : Նոյնքան կարեւոր յատկանի՝ իրապաշտական առաջին նշանները : Հայկունիի մօտ բնութեան, փոթորիկներու, անձերու եւ անոնց զգացումներու նկարագրութիւնները շատ աւելի բժախնդիր, ճշգրիտ ու հետեւողական են քան իրմէ առաջ գրող բոլոր մարդոցը, մէջն առեալ վարդան Փաշան : Կան նաեւ պոլսական տեսարաններու ու տիպարներու հետաքրքրական նկարագրութիւններ, որոնք հաւանաբար Ավածեանի հետեւողութեամբ եղած են : Իրապաշտ այս տարտամ գիծը երկրորդական մակարդակ ունի երկին մէջ որ իր յղացումով, տիպարներու հոգեբանութեամբ, զգացական մթնոլորտով ու գաղափարներու աշխարհով՝ ամբողջութեամբ եւրոպական զգացական վէպի հոսանքին մէջն է : Սակայն Հայկունի կոյր հետեւող մը չէ : Ինքն իր խառնուածքը, Էսքերիքը ունի որոշ չափով, ու կարելի է ըսել թէ ոչ Ռուսօ, ոչ Սթըրն ոչ ալ Պէրնարտէն տը Սէն Բիչու զգացական անկեղծութեան մէջ այնքան ուժգին, ցնցիչ տեսարաններ ունին որքան Հայկունիի մէկ աննշան պատմուածքը (Որդեսէր Մօր Մ'Անակնկալ Վարձքը Քրիստոսի, Թուական 1850, Հրատ. Մեդու 1860, թիւ 110, անստորագիր) ուր մայրական սիրոյ ներկայացումը կը հասնի մեր դրականութեան մէջ աննախընթաց եւ անկրկնելի դագաթի :

1861-ին Հայկունի Խզմիր կը դառնայ որպէս Անգլերէնի ուսուցիչ Մեսրոպեան վարժարանի մէջ : Տէտէեան-Զիլինկիրեան-Նուղարեան խմբակին թարգմանական գործունէութիւնը թափը առած է ու հրապարակը ողողած օտար դրական երկերով : Երկու ձրի աղջային դպրոց, երկու թերթ, երեք տպարան, բազմաթիւ օտար կրթական հաստատութիւններ, մշակութային տաք կեանք ու ֆազմորութիւնը - Հայկունիի համար իտէալ վայրն է : 1861-ին լոյս կը տեսնի իր երկրորդ վէպը, Ելիօս :

Նիւթը, անշուշտ սէրն է, յետոյ բնութիւնը : Իրականութեան պաստառը առնուած է Խրիմի Պատերազմէն, որուն մասնակցած էր իբր թարգման Անգլիական բանակին մէջ, ինչ որ կը շեշտէ ապրումներու վաւերականութիւնը : Հաւանաբար ինքնակենսագրական բաժինը շատ մեծ է :

Հայկունիի համար, սէրը ողբերգական կրնայ ըլլալ միայն, որովհետեւ իտէալ սէր է եւ եղերական թելի մը նման կ'ոլորուի վէպը կազմող հինգ տարրեր պատմութիւններու (Էնքրիկ) մէջն, կը միացնէ զանոնք : Ոճիր, արկած, ասպատակներ, պատերազմ, խենթութեան նոպաններ, բռնաբարում, մահ, փոթորիկ, լաց ու կոծ - նախս-ոռմանթիք ամբողջ զինարանը գործի դրած է Հայկունի իր սիրային տրամին շուրջ : Ու տուժած են կառոյցը, տրա-

մարանութեան պահանջը, հոգեբանական ճշգրտութիւնը. սակայն Հայկունիի համար ատոնք կարեւոր չեն: Շահած է ապրումի ճոխութիւնը, տիպարներու ու դէպերու առատութիւնը, տեսարաններու այլազանութիւնը, դաղափարներու ու զգացումներու զարդացումը: Շահած է գլխաւորաբար վէպին հերոսը, Անդլիացի սպան, ինքը Հայկունին, որ առաջին դէմքով կը խօսի ու կը խօսի առաւելագոյն անկեղծութեամբ արտայայտուիլ (Էլիզան, հերոսուհին, վէպին երեք քառորդին մէջ բացակայ է...): Գրականութեան պատմութեան համար, Հայկունիի կարեւորագոյն դերը մեր վիպական այր հերոսի առաջին տիպարը բիւրեղացուցած ըլլալն է: Միքահար, դժբախտ երիտասարդէն զատ մեր 19-րդ դարը երկու այլ տիպար միայն կրցած է սեւեռել - սիրահար առաքինի, դժբախտ աղջիկը, զոր զարդացուցած են Հիսարեան, Տիւսար ու Կամսարական, վաճառական զաւառացին՝ Պարոնեանի կողմէ. նուազ արժէք ունի երրորդ հերոսը, որ բախտախնդիր, սրիկայ երիտասարդն է, զոր սեւեռած են արկածախնդրական ու ժողովրդական վէպերու հեղինակներ Հածեան, Տ. Սարաֆեան, Տ. Փափաղեան, Ա. Ալթունեան, Քասիմ, եւայլն: Հայկունիի վէպը ուրիշ արժանիքներ ալ ունի - առաջին անդամ ըլլալով, հայ վիպասան մը գործողութիւն մը բնական, արագ զնացքով զարդացնելու յատկութիւնը կը ցուցաբերէ, յետոյ, Հայկունի կը յաջողի բնութեան տեսարանները ոչ միայն յատակօրէն պատկերացնել, այլ զանոնք գործածել որպէս հոգեբանական վիճակներու խորհրդանշան ու պաստառ:

Այս բոլորի կողքին, վիպասանը մտածումի ու բարոյական զգացումներու բաւական ճոխ աշխարհ մը կը յաջողի ներառնել իր երկին մէջ: Մայր գաղափարը կարելի է ամփոփել երկու նախադասութեան մէջ: Մաքուր սէրը միայն բնական սէրն է ու միայն բանականութիւնը կրնայ մեզ մաքուր ու երջանիկ պահել: Գէշ կը թութիւնը սակայն կարող է այլասեռել այս բնական սէրը: Պէտք չէ մոռնալ որ Հայկունիի բուն նպատակը վէպ դրել չէ, այլ՝ դաստիարակել երիտասարդները չնորդիւ հերոսներու բարոյական էութեան եւ օրինակին: Կրօնի մասին իր կարծիքը ժխտական է ու վէպին մէջ կայ նոյնիսկ ժէզուկիթ վարդապետի ահաւոր տիպար մը, որու կրօնական անհանդուրժութիւնը, մոլեռանդութիւնը ատելի կը դարձնեն զինք: Կրօն մը առանց եկեղեցին ու կրօնաւորի, բարոյական կրօն մը, զոր ժառանդած է հաւանաբար Ռուսոյի ընթերցումներէն:

Սիրոյ ուրիշ մէկ փոփոխակը՝ հայրենիքի սէրն է. Հայկունիի մօտ կատաղի նկարագիր մը ունի հայրենասիրութիւնը: Մարդուս մեծագոյն փառքն ու երջանկութիւնը հայրենիքին համար աշ-

խատելու մէջ կը կայանան, ըստ Հայկունիի: Յաճախ կը յորդորէ հայերում՝ կռուիլ քիւրտերուն դէմ, չվախնալ պայքարէն, մանաւանդ չքել հողը ու չգաղթել: Այս առթիւ Հայկունի բոցավառ դովեստը կ'ընէ հտալիոյ, որու 1850-ական թուականներու ազատագրական պայքարին մէջ կը տեսնէ Հայրենասիրութեան ազնուագոյն օրինակը: Սէրը սակայն իր բարձրագոյն անկեղծութեան, ուժգութեան կը հասնի մօր մը սրտին մէջ, ուրկէ ան կը յորդի գրեթէ ամէն էջի: Հայկունի ճանչցած է որբութիւնը ու մայրական գուրդուրանքի պակասը եւ ատէի կու գայ իր տողերուն վաւերականութիւնը, մեծ մասով: Այս թեման իրն է ամբողջութեամբ եւ ատոր համար՝ այն հոր ազդեցութիւնը, զոր կրած է 18-րդ դարու անդրիացի բանաստեղծ կտուարտ Եանկէն: Խառնուածքի խոր յանդիտութիւն մը կը քաշէր Հայկունին դէպի այդ նախա-ոռոմանթիք, ևդերական քերթողը, որմէ Թարգմանութիւններ ալ կատարած էր եւ որու հակա-կաթոլիկ նկարագիրը ծանօթ էր իրեն: Կարելի է վստահօրէն ըսել թէ Հայկունիով է որ տեղի ունեցաւ անդլիական գրականութեան ազդեցութեան առաջին, լուրջ մուտքը մեր գրականութեան մէջ: Իրմէ առաջ Թաղիարեան եւ Աւետումեանց ալ կրած էին անդլիական ազդեցութիւն, սակայն այդ մարդիկ գրականութեան մէջ ամաթէօրի կերպարանք կը ստանան երբ բաղդատուին Հայկունիին:

Այսպէսով, էլիզան, խեղդուած արցունքի հեղեղին տակ, իր խարխուլ կառոյցով, իր փշուած, չափազանցուած զգացումներով, իր անկարելի գործողութիւններու ընթացքով, իր հոգերանական թերիներով ու անհամոզիչ վերջաւորութեամբ՝ կը հանդիսանայ Արեւմտահայոց վիպական առաջին լուրջ փորձը: Հայկունիի վերջին վէպը, Սաքեմիկ (տպուած իր հաստարակած հանդէսէն՝ «Զայն Բնկերսիրութեան» մէջ, էջ 70-էն սկսեալ) կիսաւարտ մնացած է, անծանօթ պատճառով: Յատկանշական ոչինչ ունի, բացի հերոսին յանցանքի զգացումէն որ հաւանաբար հիմնական թեման պիտի ըլլար, եթէ զարգանար գործը: Կը սկսի այն տեղէն ուր կ'աւարտէր էլիզան եւ անոր նման ներջնչուած էր Արեւելեան Պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրական դէպէտ, ըստ հեղինակի վկայութեան:

1863-ին Հայկունի Պոլս կ'անցնի ու կը միանայ Սվաճեանին, որ «Մեղուն» կը հրատարակէր: Շատ բեղուն շրջան մըն է իրեն համար: Ուսումնասիրութիւններ միսիոնարական շարժումին վրայ, քերթուած, պատմուածք, երդիծական գործեր, կրթութեան վրայ յօդուածներ կը խճողեն այդ փուլը իր կեանքին: Կ'աշխատակցի «Մասիս»ին, «Պեղասեան Թուչնիկ»ին, Տէրոյենցի «Հայաստան»ին

և կը հրատարակէ իր անձնական հանդէսը՝ «Զայն Ընկերութեան»։ կը յայտարարէ թէ յօժար է ձրիաբար դասախոսել ուզողին՝ գրեթէ ամէն նիւթի շուրջ – դիտութիւններ, արուեստներ, մանկավարժութիւն, հայերէն, Փրանսերէն եւ անդերէն լեզուներ։ Պատանիներու սեռային առողջապահութեան շուրջ գիրքեր կը պատրաստէ ու կը հրատարակէ, դիջութեան մասին գրքոյկ մը . . .։ Կը յարձակի բոլոր այն մարդոց եւ երեւոյթներու դէմ, որոնք, ըստ իրեն, կ'արգիլեն մտքի ու զգացումներու անկաշկանդ եւ առողջ ծաղկումը։ Յանդուկն դաղափարներ հրապարակ կը նետէ։ 1862-ի Մեղուի թիւ 149-ին մէջ հրատարակած էր արդէն «Տասն Օր Ետք» պատմուածքը, ուր ի յայտ կու գար իր հակակրօնական ջիղը։ Պարկեշտ ըլլալը կը բաւէ, կ'ըսէ Հայկունի, եկեղեցին յաւիտենական երջանկութիւն չի տար, մարդն է որ ինքինքը երջանիկ կը դարձնէ . . . Աստուած կրօնը կրօնականներուն չէ յանձնած, կրօնը անոնց ապրանքը չէ բայց կը գործածեն մարդկութիւնը տառապեցնելու համար։ Յօդուածի մը մէջ կ'առաջարկէ կղերականներու ամուսնութիւնը, քաղաքային ամուսնութիւնը կը պաշտպանէ, բացարձակ հաւասարութիւնը բոլոր կրօնական դաւանանքներուն։ Կը յայտարարէ թէ եթէ աղջիկ մը կը սիրէ, իրաւունք ունի զաւակ ունենալու՝ նոյնիսկ եթէ չէ ամուսնացած։ Բայց ան որ կը սիրաբանի իր ամուսնին հետ առանց իրապէս սիրելու, որպէս պարզ պարտականութիւն, ան ակամայ պոսնիկ է։ Կը պնդէ թէ ամուսնութիւնը պէտք է պարտադիր դառնայ։ Ու Վոլթէրեան կիրքով մը կը բացադանչէ – կղերը նախատինք ու պատուհաս է մարդկութեան ոլխուն . . .։

Անխուսափելիօրէն, ամէն իշխանութիւն իր դէմ կ'ելլէ։ Կը հալածուի մամուլէն, կը բանադրուի եկեղեցիներու խորաններէն որպէս հերեաիկոս, գիրքերը կը հաւաքուին հրապարակէն, կ'իյնայ չքաւորութեան մէջ։ 1865-ին հրդեհ մը կը փճացնէ իր տապարանը ու բոլոր ձեռագիրները։ Յուսալքուած ու բգկուուած, գինովութեան կու տայ ինքինքը ու 1866-ին, յետին աղքատութեան մէջ, կ'անհետանայ։ Ու դրամ չեն դաներ որ թաղեն։

Հայկունին շատ ուժեղ ժամանակակիցներ ունեցաւ – Խ. Միսաքեան, Ս. Ոսկան, Կ. Փանոսեան, Յ. Սվաճեան, Կ. Իւթիւճեան, Տէրոյենց, Վարդան Փաշա, Եւայլն, բոլորն ալ յանդուկն մարդիկ։ Սակայն այդ հմուտ, հզօր մարդոց մէջ չկայ մէկը որ աւելի եռանդ ու տաքութիւն ցոյց տուած ըլլայ Հանրային ու մշակութային մարզերուն մէջ որքան Հայկունի, ու հակառակ որ իր գործերուն մեծ մասը կիսաւարտ է (յաճախ անստորագիր են իր գրութիւնները եւ ոճային ու թեքնիք յատկանիշներու մանրակրկիտ վերլուծումով

միայն կարելի է այդ գրութիւնները ետ իրեն վերադրել) իր գրական վաստակը ամենէն տարածուն եւ այլազանն է: Մանաւանդ, չկայ մէկը որ իր ժամանակին համար աւելի արդիական, յառաջդիմական ու յանդուզն դաղափարներ ջատադոված ըլլայ: Ու հակառակ իր բոլոր թիրութիւններուն ու ծայրայեղութիւններուն, իր ժամանակակիցներուն մէջ ամէնէն չեշտուած, վաւերական դրական խառնուածքը ունի, գրագէտ է, գրեթէ: Պաշտօնական բանասէրներուն կ'իյնայ գտնել թէ ի՞նչ ազդեցութիւն ձգեց մեր գրականութեան վրայ: Դժբախտաբար, արեւելահայ բանասիրութիւնը անոր հետքը կորսնցուցած է Մվաճեանի չափազանցուած շուքին տակ, Միսիթարեանները ահարկու քէն մը պահած են իրեն հանդէպ, մինչ արտասահման տակաւին իր իմացական ուժերը չէ կրցած համադրել նման ձեռնարկի մը համար: Ամէն պարագայի, ան որ բարեխղճութեամբ ու հմտութեամբ պիտի ուսումնասիրէ արեւմտահայոց գրական զարթօնքը, չի կրնար անտեսել այս տարաբախտ գրողին ներկայութիւնը:

ՄԱՏԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՆօթՈՒԹԻՒՆՆԵՐ (ՀԱԿԻՐՃ)

ՀԱՅԿՈՒՆԻԻ ԵՐԿԵՐԸ

1. Թոփախտարի մը վերջին ժամը եւ իր կնոջը ըրած պատուէրմերը, **Մեջոհ, 1856 թիւ 1 ու շաբաթ:**
2. Հայաստան Մայր, **Մեջոհ, 1857 թիւ 10 ու շաբաթ:**
3. Որդիական Սէր, **Մեջոհ, 1857 թիւ 22 ու շաբաթ:**
4. Աթձանապամուրեամ պատրաստուած յուսահատ երիտասարդի մը իր խորհուրդէն դարձն ու երջանկութիւնը, **Մեջոհ, 1857 թիւ 19 ու շաբաթ:**
5. Որդեկորոյս որբեւայրին ի խնդիր որդույն (քերթուած), **Մեջոհ, 1858 թիւ 2:**
6. Որդեսէր մօր մ'ամակելալ վարձքը, **Մեջոհ, 1860 թիւ 110 ու շաբաթ:**
7. Տասն օր ետքը, **Մեջոհ, 1862 թիւ 149 ու շաբաթ:**
8. Ազգին վիճակը, **Մեջոհ, 1862 թիւ 173 ու շաբաթ:**
9. Նկարագիր միսիսնարական 30-ամեայ ըմբացից ի Տաճկաստան եւ տարապտութիւն հայ ժողովրդեան, **Մեջոհ, 1862 թիւ 176 ու շաբաթ:**

ՎԻԴԱԿԱՆ

1. Աթթիճառ, Հրատ. **Մեջոհ, 1859 թիւ 1 ու շաբաթ:**
2. Ելիզա, տապ. Տէտէեան, Խզմէր 1861, 232 էջ:
3. Սարեթիկ, Հրատ. ԶԱՅՆ ՀՆԿԵՐՄԻՐՈՒԹԵԱՆ, 1864, էջ 70 ու շաբաթ:

ԹԱՏԵՐԱԿԱՆ – ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐԱԿԱՆ

1. Մուսայի Մասեաց պարբերաթերթ, 1857–1858, Պոլիս:
2. Զայն Ըմկերսիրութեան պարբերաթերթ, 1863–1864, Պոլիս:
Հրապարակագրական, թարգմանական ու թատերագրական դործունէութեան մասնագիտութեան մասին՝ տեսնել Գ. Ստեփանեանի յօղուածը, սոսրեւ յիշատակուած:

ՀԱՅԿՈՒՆԻՒԻ ԱՆՁԻՆ ՈՒ ԵՐԿԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ

1. Ամսորագիր – Մասիս, 1863 թիւ 572:
2. > – Գեղասեան Թոշնիկ, 1863 թիւ 4:
3. > – Ժամանակ, 1864, էջ 72:
4. > – Կիւլկիս, 1866 թիւ 145:
5. > – Օրագիր, 1869 թիւ 36:
6. > – Սուրճանդակ, 1902 թիւ 1126:
7. > – Մասիս, 1903, էջ 17–20:
8. > – Լոյս, 1903 թիւ 41, 563, 586:
9. Ասստում Հ., Արմենակ Հայկումի, Հրատ. Լոյս, 1908, էջ 395:
10. Ամսորագիր, Շահթ, 1913, էջ 193:
11. ԶԱՐԴԱՐԵԱՆ Վ., Արմենակ Հայկումի, Յիշատակարան, 1941, էջ 19:
12. ՍՏԵՓԱՆԵԱՆ Գ., Արմենակ Հայկումի, Հ. Ս. Ս. Ռ. Գիտութիւններու Ակադեմիայի Տեղեկագիր, Երևան, 1955 թիւ 11:

ARMENAG HAYGOUNY

VAHÉ OSHAGAN

Armenag Haygouny — poet, playwright, short story writer, novelist, essayist, translator — is one of the most prominent figures of mid 19th c. West Armenian literature. His rebellious character gained him many enemies among the authoritative circles of his time.

Vahé Oshagan, in this article, tries to assess Haygouny's right place in Armenian Literature. Although Haygouny has been influenced by European Pre-Romanticism, he has still kept his individualism. His novel *Eliza* remains the first serious trial in West Armenian novel writing.